

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի

ՄԵԽԻԹԱՐԻՆԸ ՄԵԼԲԱՐՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԱՆԷ Ի ՎԻԵՆԱ

աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բաճաւերմէրոս

Այս տարուան բաժանորդագինն է ամէն երկրի
համար՝ 50 Ֆր. = 4 դոլար = 1 ստերլինգ:

Մեր հասցեն

Rédaction de la Revue „HANDES AMSORYA“
Vienne (Autriche), VII/2 Mechitharistengasse 4.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ՝ ՅՈՒԼԻՍ—ՕԳՈՍՏՈՍ

ՄԱՏՏԵՆԱԳՐԱԿԱՆ — Վարդանան Հ. Ա.՝ Յովնանէս Ժ. Բար-
Շունի Հայոց Կաթողիկոսին գրած թուղթը. 291:

Կոզնեան Հ. Ս.՝ Մակարայեցոց Բ. Գրքին հայերէն թարգմա-
նութիւնը. 321:

Ալիանեան Հ. Ն.՝ Սեբիոս Եպիսկոպոս Բագրատունեաց եւ
իւր Պատմութիւնն ի Հերակղ. 328:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ — Նորայր Ն. Բիւզանդացի՝ Դննադատու-
թիւն Հայրուսակի. 341:

ԳՐԱԿԱՆ — Երեմեան Արամ՝ Յովնանէս Թումանեան իրերեւ
զիւրի բանաստեղծ. 350:

Թերզեմեզեան Ռ.՝ Կոմիտաս վարդապետ. 360:

ՄԱՏՏԵՆԱԳՐԱԿԱՆ — Կոզնեան Հ. Ս.՝ Է. Մատթեոսի թարգմանած
գրքերը, 1922 տարուայ. 374:

ԱՅԼԵՆԱՅԻՔ — 1. Ժորժ Բանիկը Սեբաստիոյ գաւառաբարձրան
մէջ. (Կ. Գաբրիէլեան). 378: — 2. Խաղաղի քաղաք. (Հ. Ա.
Վարդանան). 379:

Հ. Ռ. Է.՝ Լիակատար Յուցակ Հայերէն Լրագիրներու. 380:

ՀԱՅԵԿԻՏԵԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

(Առաքուած Խմբագրութեամբ)

62. ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ — Հայրենիքիս դաժնիքները (1912—1916):
Գահիրէ, տպ. Պէրպէրեան, 1916, 8°, 110 էջ: Գինն՝
8 դր. 50 ֆ.
63. ԳՆԴՈՒՆԻ ՅՈՒՆՍԻԿ. — Զրուցարան յոյն-հայ-թուրք (եզոններու,
յունարէն խօսելու պարզ եւ դիւրին միջոց: Աթէնք 1923, 8°,
էջ 16:

Herausgegeben und redigiert von der

Mechitharisten-Kongregation in Wien

unter Mitwirkung zahlreicher Armenisten.

Preis dieses Jahrganges Fr. 50 = \$ 4 = £ 1.

Unsere Adresse:

INHALT: JULI—AUGUST

LITERATURGESCHICHTE — Vardanian P. A.: Das Send-
schreiben des Patriarchen Johannes X. Bar-Schusehan an
den Katholikos der Armenier. 291.

Kogian P. S.: Die armenische Übersetzung des II. Buches
der Makkabäer. 321.

Akinian P. N.: Sebios, Bischof der Bagratiden und sein Ge-
schichtswerk. 328.

PHILOLOGIE — Néandre N. de Byzance: Kritik über P. L.
Alishans Armenische Pflanzennamen. 341.

NEUE LITERATUR — Eremian A.: Hovhannes Thumanian als
Dorfdichter. 350.

Therlemezian R.: Komitas Vardapet. 360.

BIBLIOGRAPHIE — 1. Kogian P. S.: Bibliographische Mit-
teilungen für das Jahr 1922. 374.

ALLERLEI — 1. Das -tzoun Suffix im Dialekte von Sivas (K. Ga-
bikian). 378. — 2. Die Stadt Khaghap' (P. A. Var-
danian). 379.

P. R. K.: Ein vollständiges Verzeichnis der armenischen
Zeitungen. 380.

64. Գրացուցակ Մեսրոպ գրատան: Փիւխէ 1923, 8°, էջ 16:
65. ԺՈՅԻԿԵՆՆ Ս. Մ. — Արարատ-Կովկաս: Մասն Բ. Կովկասի
պատկերազարդ: Փարիզ, տպ. Բազմալեզուեան, 1922, մեծ 8°,
էջ 304: Գինն՝ 2 տոլար:
66. Հաշիետութիւն Հայաստանի Կառավարութեան դրամների եւ
վալիւտայի առ 28 Յունիսի 1921 թիւ: Թաւրիզ [1921], 8°,
էջ 20:
67. ՀԱՌԴՏՄԱՆ Գ. — Զրատույզ զանգը. գերմանական հեքլաթ-
դրամա: Կ. Պոլիս 1923, 8°, էջ XXV, 180: [Պետական հրատարակչութիւն, Nr. 50:]